

## ԱԺԴԱՐԱԿՆ ՈՒ ՏԻԳՐԱՆԸ

---

Կրանիդ էր պալատն ամբողջ  
Աժդահակին,  
Հողէն բըխած լերան նըման,  
Դեսի ափին:  
Փզոսկրէ դռւ , մարմար պատեր ,  
Մածկուած բռլոր  
Քանդակներով վիշապներու ,  
Երանցներով կապոյտ, դեղին:

Մարաստանի արքան երգօր ,  
Նըստած էր լուռ  
Ուկեղրուագ գահին վըրայ ,  
Ցափչոսակուած խորհուրդներէ  
Կնճռոսս ու ու :  
Երաժիշտներ կը շոյէին  
Լարերն վիճին ,  
Պարսէիներ վարսերով ու ,  
Մալ ձալ իշմող միշէն գետին ,  
Կը պարէին վըրան զորգին ,  
Նիածանուած ոսկելոյսով :  
Կը բըրռային լուսիներ գոյգ  
Իրենց կարծէին :  
Բայց մըռոյալ էր դէմքն արքային ,  
Տըժգյան ինչպէս ամպի կըտոր :

Դրանիկներն քովն իր ոստի ,  
Կը սանակին յովազներ զոյգ ,  
Մեծցած , զիրցած  
Գերիներու շաղիզներէն :  
  
Կեցեր էին արքային դէմ ,  
Մոզեր , բարմեր և գուշակներ ,  
Կմոզուզներով դաշունան ,  
Համդերձներով կապտարիեց  
Ու ոսկեկար :

Գիշեր երազ սեսեր էր ան ,  
Զարհուրելի և ամսովոր ,  
Իրեն կուզար թէ կեցած էր  
Լերան մը դէմ հրսայան ,  
Որու զըլխուն ձիւնն էր նըստեր  
Թազի մը պէս յաւերժական :

Կը դոզար լեռն իր ընդերժէն ,  
Կը բոքուէին ժայռերն իրենց  
Բաշերն երկաք ,  
Զուրեր վոխած հուց ու նամբայ  
Կը վազէին եառաջով խուլ :  
Երկինքն իշած լերան վըրայ ,  
Ցանկարծ եռդին կը մետէր իր  
Կայծակ զօտին ,  
Եւ այդ լոյսին մէշ երրացոյ ,  
Կին մը նըստած  
Լերան անհուն զահաւանդին ,  
Հագած ամբողջ որդան կարմիր ,  
Տունկը որուն կը բուսնի բակ  
Հօներուն մէշ Հայաստանի :

Կիմն այդ չքնաղ , լուսամարմին ,  
Գայարաւելով իմքն իր վըրայ ,  
Մնանի կուսար ,  
Երեք երրեղէն կտրիններու ,  
Նայուածքներէն որոնց կախարդ  
Կը բափէր հուր ,  
Աշխարհն ամբողջ այրելու չափ :  
Մին անօնցմէ հեծած առիւծ ,  
Կը սըլանար մետէն արագ  
Դէպի եարաւ ,  
Երկրորդ իմն մը սանձակոծած՝  
Կ'երքար հիւսիս ,  
Իսկ երրորդն այն՝  
Սոսեհասակ ու սևաչեայ ,  
Վիշապի մը մէշէին նստած ,  
Ջեռէին բռնած բոցէ միզակ ,  
Գետի մը պէս փրփրակոնակ  
Մարաստանին կը մօտենար :

Երբ լսեցին մոգ ու գուշակ ,  
Քուրմ , տասլարքաշին ,  
Զարհուրելի յայտնութիւնն այս ,  
Պահ մը եկան իրարու մօտ ,  
Հովէն շարժող ծառերու պէս ,  
Փափացին շրբումքներով  
Երկաքահունչ ,  
«Երազ մըն է շարագուշակ»

Հսին բոլոր միաբերան,  
«էնոն այդ երսկայ  
Արարատն է ձինապըսակ,  
Մայրն Խաչերուն է Արմենիան»:

Տեսիլքէն վերջ,  
Աժդահակի մըստին վըրայ  
Ձեռք մը կախարդ:  
Քաշեր էր իր զիծը մըռայլ:  
Երեք օրեր ու գիշերներ,  
Մրգաւաւնջը վիշապ դարձած  
Կարիլ կարիլ կը բորեր բոյն  
Խորց հոգիին  
Մարաստանի քագաւորին,  
Երեք օրեր՝  
Փակուած խորը իր կրոատան,  
Զօհեր էր ան աստուածներուն  
Զուարակներ, ցուլեր պարարտ,  
Մրմթջելով  
Բաներ գագոնի, աստեղիմաստ,  
Ազերսկաւ՝  
Որ պատուհաս այս վերահաս  
Չորնար հունին մէջն իր գագիր:

Միջօրէին,  
Մնկներ էին երբ պայտակն  
Քուրմ, աստղաբաշխն,  
Տիգրանուածին,  
Դուստր աննման Հայ աշխարհին,  
Քայլուածեռվ սէգ,  
Այցի եկաւ իր ամուսնոյն  
Դէմքին վըրայ արև ու ամս:  
Կարսեր՝ ծալ, ծալ,  
Սև ջրվէծ էր իր ուսերուն՝  
Թարքիչները նետ ու նշդրակ,  
Աչքեր կրակ,  
Դէմքն արևու նաճանչներով  
Բանուած համակ:  
«Երազ մը սուտ,  
Խարկանքը խօս գիշերներուն՝  
Խնչու տանցէ հոգիդ այսխան  
Եւ դդրդէ սիրուդ կապնի  
Տարիներով կեցած ընդդէմ  
Փոքրիկին ու կայծակին,  
Աշխարհային յոյզերու խուժ»:

«Տեսիլքէն վերջ, խորիրդաւոր,  
Խրովայայգ է իմ հոգին,

Գիշերն ինչպէս մահապարտին»,  
Յարեց արքան.  
«Էոյսն ամէն օր ոք կը բացուի,  
Կը մերշնչէ իմծի սասկամ,  
Գիշեր վըրաս կը բաւալի  
Լեցուն, սառած զահամդամէնով:  
Անզգ է նրաստեր սրտիս վըրայ,  
Խորի հոգիին գիշեր անլոյն:  
Կզզամ քէ ձեռք մը չարաշուք,  
Ճակատազրի քարի հման,  
Կը ծանրանայ մըսեհին դէմ  
Մեր աշխարհին,  
Մինչև երեկ դեռ վարդաղոյն»:  
Ցեսոյ կեցաւ պահ մը ամիսոն  
Հսկինն իր կարծես մառցած  
Մարդու մը պէս:  
Ասպա յարեց,  
Զայնին տալով շեշտ մ'ապահով.  
«Դուն լաւ զիսես քէ ինչ սիրով  
Կը սիրեմ ժեզ,  
Երազն անուշ իմ երեկուամ,  
Եւ օրերուս զահը դայձառ:  
Հասկդ ազուոր ծառ ծիրանի,  
Որուն վրրայ կը հասուննան  
Օր ու գիշեր,  
Միրգերն անուշ մեր սիրտերութ:  
Բայց կը վախնամ»  
Որ օրերն այս երջամկութեան  
Ունենան շուտ իրենց վախնան:  
Ամպ է նրաստեր սրտիս վըրայ  
Ծանրը ու սև:  
Սորայրդ Տիգրամ՝  
Թելադրուած իր կմոշէն  
Նախանձաշտան,  
Մեզ կործանիլ արդ կը ջամայ,  
Որպէս զի կիմն իր Զարուիին,  
Երբեկ բամբիշ բազմի գահութ  
Լայնածաւալ Մարաստանին,  
Որուն վրայ մայր չի մըտներ  
Արև արդար:  
Պատանութեան տարիներուն»:  
Քեզի տեսայ,  
Գետի ափից երազներուն իմ ասկեվազ:  
Աստուածներու կամքովն երգօր  
Քեզ հարս առի,  
Իմ տէրութեան գանձերն ամէն  
Ռունցի ես իրու աւազ,  
Փըսնցի ես իրու աւազ,

Սիրտս պապակ միայն սիրոյդ՝  
Երշանկութեան մեր ապագայ :  
Կը յիշես գուն,  
Որսորդութեան որն անոելի ,  
Երբ որ տէզիս մէկ հարուածով  
Կ'իշնար տապատ ,  
Կատղած առիւծն այն ամենի ,  
Դաւ ուզեցիք որ ժանդակուի  
Ցաղքանակն այն ,  
Պրդնձասալ շրժամուտին  
Մեր պալատին :  
Այժմ խոհանքն անդիմադիր ,  
Կարսուական ,  
Կը սարսէ զիս երկրաշարժէն  
Դոգդողացոզ լերան նըման :  
Որքան ողջ է եզրայրդ Ժիգրան ,  
Զրկայ մեզի երշանկութիւն ,  
Փառք ու պատի ,  
Արևին տակն այս աշխարհին :  
Դո՛ւմ , միայն դո՛ւմ , կրմաս փրկել ,  
Վասնիմ դէմն այս վերահար ,  
Բռու ամուսինն և մեր աշխարհն :

Ժիգրանուիին կ'ութինդրէր լուս ,  
Մտածումներն իր ամուսնոյն ,  
Մեղրով քայլով շաղահիւսուած .  
Կը գողային շրթաւմներն իր  
Թիրքերու պէս ծաղիկներու ,  
Կարծեն երկու ձեռքներ ամգութ  
Կը խըզէին քելը սրտին  
Իր կանացի .  
Խորն աչքերուն կը վէտվէտէր  
Շուշը ցաւին ,  
Երակներուն մէշէն կ'անցնէր  
Բան մը օսուար ,  
Դողովն անհօւն արհաւիրքին :

Ապա քծինքն ու տուրիւն  
Բացին քել քել ,  
Թէկանն իրենց վասախորհուրդ ,  
Ածդահակը շըշունչով խուլ ,  
Ուզեց որ կիմն իր սիրելի ,  
Երբար երկիրն իր հայրենի ,  
Պարգևներով արքայական ,  
Հրաւիրելու երայրն ու կիմ  
Որ միասին ըմբաշխէին  
Մարաստամի ժանցը գինին ,  
Եւ որսային խոնկոր ու վիր ,

Անտառներուն մէշ հեռակայ ,  
Խնչպէս օրէն է արքայից :  
Ցեսոյ իշաւ իր գահայթէն  
Ուսկեանանչ ,  
Ու լուր ժալց սրահին խոր ,  
Հիւսած դաւէն իր զսիւնակ :

Ժիգրանուիին վշտասարսուր ,  
Կը կարդար միտքն իր ամուսնոյն ,  
Ցորդկուան մէշ հազած գիշեր :  
Վեհ եռվ մումէր դէմքն իր խոտռա ,  
Քողին մերքն երկարածալ ,  
Խորն աչքերուն արցումէ պղտոք :

## 2

Շաբար-մեր վերջ , Ժիգրանուիին ,  
Կը մեկնէր տունն իր հայրենիք ,  
Հրաւիրելու Հայ քագաւորք  
Ու քագուիին :  
Խշխաններ և իշխամուտիք  
Մարաց երկրին ,  
Ուկի շղթան կը կազմէին  
Այս շէնքրին :

Աժդահակը միմչեւ սահմանն  
Մարաստամի  
Ընկերացաւ քագուտիին ,  
Որ իր աշխէտ ճիւտն նրստած՝  
Կը նրմանէր ամտառներու  
Դիցուիիին :

Մարաց արքան ,  
Աղիւսմերում՝ փօրագրուած ,  
Կը յիշէր ցանկն ըմաններուն  
Ղրկուած Հայոց քագաւորին :  
«Ես Աժդահակ ,  
Որդին երգօր կիախսարի  
Ես քանօրդին Դէռվկէտսի  
Աշխարհաշէն ,  
Գոնձատումէն իմ պապերուն ,  
Քեզի արքայ կը գրկեմ արդ ,  
Սուր մը ընտիր , պերթապատեան ,  
Որ այդ սուրով հարուածես միշտ  
Թշնամիներն Արմենիայի :  
Թագուիիին ազմաւածիմ՝  
Ուկի գոտի և գումարտակ  
Գոհարավառ :

Պալատական իշխաններուն  
Եւ կիմերուն անոնց չենաղ,  
Քարեր ընտիր և կերպասներ՝  
Աշխարհներէց քերուած հեռու։  
Ռազմահանդերձ և զրահներ  
Զիմուրթերուգ ժագահամբաւ։  
Եկուր շուտով»,  
Մտերմօրէն կը յարեր ան,  
«Որ միասին կըշնմն շահերն  
Երկիրներուն մեր բարեկամ»։

Դէմքն էր մըռայլ,  
Հայ սարերաւ եղշերաւին,  
Ոչ սասակի՞նն  
Նազով օժուած տերմներուն,  
Ոչ ալ յայսէն հրապարաւած  
Երգն արտոյտին,  
Զէմն շարժեր քելն իր սրտին,  
Խուած այսպէս ճեմէն մը չար։  
Իր ականջին՝  
Մըմաւզն էր խոր հեմիաքներուն  
Մեր լեռներուն,  
Հերոսներուն տառապեկան։  
Կընթանային նամրէն անծայր,  
Պարան մ'ինչպէս սարերէն վեր,  
Սարերէն վար։  
Կը յիշէր օրն այն տարարախու,  
Երբ հար կ'երքար Մարաց աշխարհ։  
Ճամրան էր նոյն,  
Նժոյզներ նոյն փրփրաբերան։

Օրեր յետոյ,  
Կը մտմէից երկիրն Հայոց՝  
Զանգի մը պէս կախուած կարծես  
Երկիններէն։  
Գոյց Մասիսներ, մումք Անրմակ,  
Դաշտի վըրայ Արարատեան։  
Ու գարսուն էր,  
Լեռներ ճիւմի սաղաւարտով,  
Դաշտերու մէջ կամաս հեղեղ։  
Խորն ամսերաւն կը քեւածէր  
Արծիւ մ'ամձայն,  
Սաւաննումի տենչէն հարրսւ։  
Տիգրանումին կը շնչէր խոր  
Օղն հայրենի,  
Անուշանամ ինչպէս զիմի։  
Կը վերյիշէր կարօսավ տոտ  
Իր հայրենի ծուխն ու ծխան,

Դաշտ ու անուառ,  
Լիմեր կապոյտ ինչպէտ երազ,  
Լեռներն ամսի մշուշին տակ։  
Սանձակուոր զետերն վայրի,  
Մուր ամսերէն իշած կարծես  
Ինչպէս վիշապ։  
Խղի ճայիկէթ լուսաւորուած  
Կուզէր լուալ  
Լեռած արցումբք ջուրերուն մէջ  
Մուր խովկներն իր հոգիին,  
Փարի հոգին,  
Անիմներուն իր պապերուն,  
Վերածնիլ  
Ցիշատակով անոնց անանց։

Հորիզոնին՝ դաւին անգէտ,  
Արմաւիրն էր փըռուած խաղագ,  
Պարխաններով իր կարմրաքար։  
Տիգրանումին աչ մերավ բաց  
Կը մայկը լուռ,  
Լի յուշերով դրրախտին այդ,  
Որ կը զանեար իրմէ իրեմ,  
Պատկերն ինչպէս իր սնիվական։

Ըլքերքն անցաւ  
Պարխաններէն միշտաքերդին  
Մըսու պալատ,  
Առաջնորդուած գիմաւորող  
Հեծեալներէն։

Խորն պալատին,  
Դահում՝ բազմեր էր Հայ արքան,  
Գրուխին խոյր ատանդազարդ,  
Խոկ ուսերութ։  
Պատմունանը պընդնաւոր։  
Անոր կողին արքայունին,  
Հագած համակ որդան կարմիր,  
Մէշին սոսպեան զօտին արձար  
Շուշան մ'ինչպէտ,  
Առուի ափին դեռ նոր ծաղկած։  
Սակայն բալոր զարդերէն վեր,  
Դէմքն իր պայծառ,  
Որու շողէն կը հալէին  
Սիրուեր բալոր,  
Սառոյցն ինչպէտ արկին դէմ  
Պարնանային։

Տիգրանուհին յառաջացաւ,  
Թիկնաբերե ու թերկուն,  
Ոզգագուրեց Հայոց արքան  
Ու թագուհին,  
Ժապիտ արցունիք իբար խառնած :  
Կարգովն իրենց աստիճանին՝  
Հիւրերն ամէն իրաւիրակ,  
Խոնարհելով միթչն գետին  
Ողջունեցին Հայոց արքան  
Ու թագուհին .  
Ապս անոնց առջև դրրին  
Կնիքուած արկդերն ընծաներուն :  
Պալատն ամբողջ ծուփ ծուփ կուզար  
Բերկրապատար :

Յաջորդ օրն իսկ, Տիգրանուհին,  
Բացաւ սիրուն իր արքայ եղրօր  
Վերքի մը պէս արիւնածոր :  
«Վասնագուած է աշխարհն Հայոց,  
Մասնաց զբլխուն նասեք է ամպ  
Վիշապան :  
Մարաց արքան, իմ ամուսին,  
Դրկեր է զիս իբրև գեսպան,  
Կարսուարեր նետուած ուռկան,  
Հրաւիրելու ժեզ իր աշխարհ :  
Թէ ընդունիս հրաւէրն իր  
Եւ նեռանա մեր աշխարհէն  
Վահագմապաշտ,  
Պիտի խամրի Արմաւիրի  
Այգին աղուոր,  
Տեղայ սև ձիմ Արարատի  
Վարդեմիին անուշարոյր» :

## 3

Աժդակակը հետարքներէն  
Իր վրիպած,  
Կը գալարուէր իմէն իր վրբայ,  
Վազրի նման,  
Վանդակին մէջ երկարահիս :  
Արքան Հայոց եռ էր դրկեր  
Հրաւիրակներն պալատական,  
Զի բացուած էր ծալքն անարի  
Դաւադրութեան :  
Տիգրանուհին եռ չէր եկած :  
Խորի հոգիին Աժդակակիմ :  
Սիրոյ շիկնումն ու ամօրին :  
Երկինքներէն վար էր կախուեր

Գումար լուսնին,  
Կ'իջմէր գիշեր,  
Դրած թարերն իր պալատի  
Պարիսպներուն :  
Երբ ֆակուեցան աչքերն իր մուր,  
Տեսաւ կինն իր, Տիգրանուհին,  
Նման այնքան  
Իր երազի չքնազ կնոք :  
Բացաւ աչքերն, ուղեց բանել  
Պատկերն այդ սուսա,  
Զեւ ժերմ սակայն մրմացին բաց  
Ստուերին դէմն այդ խուսափակ,  
«Յազրեցիր գում՝ սիրելիդ իմ  
Արդ քշամի»,  
Մրմիցեցին շրումքներն իր :

## 4

Շարաքներ վերջ, արքան Հայոց  
Ցանկարծակի,  
Ներս կը մոնէր սահմաններէն  
Մարատանի :  
Իր հետն էին գեպարդակիրք,  
Աղեղմաւորք թերկազէն,  
Եւ այրուձին,  
Վահաններով պդմակուռ :  
Կոյսկումով դաշտ, ին ու ձոր,  
Մացաւ ու մոր,  
Ցառաշացող բանակն սուսաք,  
Մարերէն վար հոսաց ներմակ  
Հեղեղի պէս :  
Կը մօտենար նկատանին :

Տիգրան ձիուն վըրայ ներմակ  
Ճախրասլաց,  
Կ'առաջնորդէր բանակն Հայոց,  
Արև ինչպէս ամպերու տակ :  
Իր ուսերուն՝ լայն ծիրամին,  
Կուրծէին վըրայ նարմանդն ոսկի  
Եւ գլխուն բազ,  
Ցակնբաշող ծովերով թանկ :  
Արքային ենու կը վագրէին  
Զօրավարներ սպառազէն :

Երբ մօտեցան նկատանին,  
Տեսան թէ փակ էին բալոր  
Դարպասները պարիսպներուն,  
Միջնարերդին :

Քաղաքն ամբողջ,  
Դարան մտած զազանի պէս  
Կը շողացնէր ակրաներմ.իր,  
Պարհսպներէն գուրս արձակուող  
Նետերով բիւր:

Հայոց արքան բանակովն իր,  
Երջան ըրաւ երեք անզամ,  
Քաղաքին շուրջ:  
Կը հնչէին փողերն ուժզին  
Թնդացնելով երկինք, գնտին:  
Ցեսոյ կեցած ասպանգակին:  
Գուաց յանկարծ.  
«Հրաւէրիդ եկայ ահա,  
Նենզաշաւիդ Մարաց արքայ,  
Որ միասին պարպենք բաժակ  
Ինչպէս ըսեր էիր արդէն  
Դաւադրաբար:

Պարհսպներու ետին ինչո՞ւ  
Կը պահուըտիս,  
Երէ քաջ ես ելիր մարտի,  
Վատախորհուրդ ու տմարդի»:

Առաստազը կը պատռուէր  
Կարծես երկին,  
Զայնէն ահեղ Հայ արքային,  
Կը դոզային,  
Պարհսպները միշնաբերդին,  
Հողմասարսու իմշպէս ոսիք:

Լրառուինը քեևոյ երկար,  
Կը ծամրանար սիրտերու ինոր,  
Ժամանակը կարծես նորէն  
Առեր էր կանգ:

Ցեսոյ տեսան որ կը բացուէր,  
Միշնաբերդի դարպասը մեծ,  
Եւ Աժդահակը հազած զրահ,  
Չեռքին՝ կեռ քալը,  
Կուզար ահեղ մենամարտին:

«Երէ նոյնիսկ ըլլաս աստուած,  
Հազած մարմին»,  
Ցարեց գուազ արքան Մարաց,  
Կեցած մէջուրդն երապարակին,  
«Չես ազառիր իմ այս սաւրէն,  
Որ քեզի պէս հարիւթերու  
Գըլխուն քափեք է իր շանքեր:

Նկատանի պարիսպին տակ  
Պիտի գրտնես մահըդ անարզ»:

Տիգրան զատուած իրեններէն,  
Որսր տեսած վազրի նման,  
Քըշեց իր ձին ու մօսեցաւ  
Մանրազրան Աժդահակին:  
Հայոց արքան  
Չումէր զրահ ոչ ալ վահան,  
Չեռքին՝ ունէր սուր մը միայն:  
«Վիշապներու կաքով սնած  
Դուն ոնքածին,  
Մարատանի իժերն ամէն,  
Չումին այնքան բոյն մահացու  
Որքան ունիս դուն սիրտիդ մէջ:  
Պիտի պատուեմ պարկն այդ ժահրին,  
Որմէ շարիդ հոսեցաւ միշտ»:

Շառաջանյն մերկացան գոյզ  
Սուրերն իրենց պատեաններէն,  
Դիրգերով սիրտերն ամէն  
Դիսողներուն:  
Երեք անզամ շրջան ըրին  
Իրարու շուրջ,  
Հարուածն իրենց արժեցնելու  
Ռազմափորձով:

Աժդահակի աչւըներէն  
Կը կարէր բոյն.  
Ցիշեց երազն իր շարաշուք,  
Ռ տառեցաւ  
Երակներուն մէջն արիւնն իր:  
Բախտին աստուած  
Երէ ժրպտիկ չուզէ մարդուն,  
Որձաքարը մոմ կը դառնայ  
Սուրին առջև քշնամիին:

Իրիկնային արկին մէջ,  
Կը շանքէին սուրերն անոնց.  
Փոշի մը բուխ աւովի նման  
Կը շպաշչէր երկինքն ամբողջ:  
Լրակներէն հարաւածներուն  
Կը հայէին սուրերն անոնց,  
Կը մրմային կորերն միայն  
Իրենց ձեռքին:

Տիգրան յանկարծ,  
Իրեն յատուկ յանդգնութեամբ

Խոյացաւ իր սամխին դէմ,  
Նեսնց ձեռքն իր անոր մէջքի  
Շուրջն ոլորուած գօտեփոկին.  
Եւ վար մեսնց զայն իր միւն:  
Փարատեցաւ երբ աշխերէ:  
Ամպն փոշիին,  
Տեսան բոլոր զետին փրոռուած  
Աժդահակի պնկեմդան դին:

Մեծամեծմեր Եկպատանի,  
Բերին յետոյ զանձեր, ոսկի,  
Եւ յարգամեխ  
Խոնարենով մինչև գետին,  
Դրին զանոնիք Հայ արքայի  
Ուսերում դէմ:

«Գահը իմն է» յարեց Տիգրան  
«Եսկ երկիրը զաւակներուն  
Իր պառուական:  
Պատից ու վարձք աստուածներու  
Գործն է միայն,  
Բայց յազբողին իրաւոնքն է  
Ցաղքանակն իր արքենալ»:

Ապա բեռցուց՝  
Աժդահակի ամելենդան դին  
Ուկենամուկ երիվարին,  
Ու բերաւ զայն երկիրն Հայոց,  
Իրք աւար յաղթամակի:

Լեռնամցքներէն ու գաշտերէն  
Կարազանգէր  
Երկարանութչ ձայնը փողին,  
Միախառնուած քայլերուն ենտ  
Սմբակածնեն այրաւակին,  
Հեռաւմերէն երշակնելու  
Ցաղքանակը Հայ արքային:

Քառաւն օրեր, տիւ ու զիշեր,  
Քաղաքն ամբողջ Արմաւիրին,  
Երգով, պարով,  
Զիարշաւով աւանդական,  
Տօնախնբեց  
Ցաղքանակը համնարիմաստ  
Ու բաշագէն իր արքային,  
Որ զիտցած էր դաւը պատժել,  
Դիւցազնի մը վայել փառքով:

ԵՂԻՎԱՐԴ